



Empress of India



23 (11) ՀԱՅՏԵՐԵՐԻ

1849

卷下 45

Digitized by srujanika@gmail.com

Կը տանիք և պարզութեալ բայց կազմի հասարակութեան
կողմէ են բարյա պարագաներ:

Առաջ Առաջին և Սուրբ Բայրութ մէջ եղան
Հայոց եւ այլ պատմութիւններ ու աշխարհական պատմութիւններ են:

ՕՐԵՆԻՏԵՐՆ ՏԵՐԱՊԻԹՅՈՒՆ. Պահապատ և Քուլարեասի
ՎՐԵԲԻ:

ԵԿԱՏԵՐԻԿ
ՎԻՇՆՈՎ, ՀԱԿԱԽՄԱՆԻ 22
ԳԻՎԻՑԻԱՅԻ կայսրութիւնը հիմա ամեն կողման-
խալազացած ու հանդարաստ ըլլարով՝ պաշտօնաւ-
ները ներքին բարեկարգութիւններ բնիլը և ու-
րաւնաւներու, գիտութեան ու վաճառականութեան
յաւագացնեան թիւնար փոյթ կը ասեմին: Կրթութեան
պաշտօնեան համապատասխաներու և վարժարաննե-
րու մէջ սորբից լուերու ուսունց նոր ու չնդարձակ
կարգեր կը գնեւ: «Սոյնակես վաճառականութեան
պաշտօնեան Ըստարիցի սուսաւորին նոր կենդա-
նութիւն մը տալու: Համար բայր կայսորութեան
Համբաւերը, նաև ահանդիւններն ու անօնց լուսաւեր-
ները, շաբեկանքներն ու շաբեկանները եւ վաճա-
ռականութեան հարգաւոր եղուծ տակն միջոցները
շատերը: Եւ աշխեցներու եաւեւ է և Սո լուսաւանա-
նան: Հեռաւոր աւզեր, և Երեւելքի մէջ շատ քա-
ղաքներ նոր հիւսկաստեներ աշ կը խուզաւին: Դար-
ձաւ նաւատորմիզ զարացրեն լու մէջ փոյթ կայ:

Տարբանեկ :
Հ ա թ վ թ ա կ ի շ մ ն ա խ է ք ը տ ո ց թ ե ւ ո ր հ ի մ ն կ ա յ ո ւ թ ա խ ո ր ը ր թ ի ս պ ա ր տ ի ս պ ի ն ի ո ւ թ ե ւ ո ր կ ա ւ ա ռ տ ա ր ի ն : — Ա թ ե ւ ա կ ի շ մ ն ա խ ո ւ թ ե ւ ո ր կ ա ւ ա ռ տ ա ր ի ն : — Ա թ ե ւ ա կ ի շ մ ն ա խ ո ւ թ ե ւ ո ր կ ա ւ ա ռ տ ա ր ի ն :

— Ըստ Հայութի 16: Ես պետք քանի
մը պատերազմական նաւեր, դեռ ի արևելք Նամ-
բայ ուխտագործեն, Ես սարիսցի վաճառականն նաւերը
ծախսէն ներքէն պաշտպանելու համար:

ԿԱՐԵՑԻՒՄ: Խրենց հայրենիքը զարծող թու սի գործին բռնի շոտ հարատութեան կը տեմուի: Առաջ առևն մէկուն չըստ զին Հրեայց աւած են ու անօնց ձեռքի մէծապին բանելը, թէուշ են դիմաւորապար անձնա առաջ առաջ առաջ առաջ են առնեն:

Գ. Ե. Վ. Գ. Ի. Ա.

ရွှေပါန်းမြေတွင် ကျော်လုပ်ခဲ့သူများ အမျိုးမျိုး စံချော်ရုပ် မြတ်ပြု
နေပါန်းမြေတွင် ကျော်လုပ်ခဲ့သူများ အမျိုးမျိုး စံချော်ရုပ် မြတ်ပြု
နေပါန်းမြေတွင် ကျော်လုပ်ခဲ့သူများ အမျိုးမျိုး စံချော်ရုပ် မြတ်ပြု

անոր լոյզարդարավեանը քիոց շատ գովեստով խօսեցաւ, եւ ըստո որ Ա. Քահնձուացագետը աս պարագաներու մէջ ասկէ աւելի բան չէր կընաւ ու ըստ մասնաւ ժողովին աս կործիք

աւազ նոց ասանաւոր առջևից առ ի դրսութեան
շատ պղիմի պատճառ եղաւ ։ Ճախակովը անհնարին
բորբ ու մագ ընդգծեմ բաղդացիցն ։ Խի աշակարցի
մեծ անայն սպարզական իր հաճութիւնը կը ցի ։

ցընէք ։ Ես զ ։ Ա վերբին խռախլյան իւ եանք վկոյ նոյն
խօկ պաշտոնաներն ու հասարակագութուութիւնն ամ գահ-
երէցը դ կամածելիցն , օրովհեաւը անիկոն իր աս-
խարանութիւնն ակ ։ Ես զ ։ Հաբույնին ։ Ա յ գրա-

սերտի զբած թւալովը բասով մ'ալ չէ իշխանակեց
Վասի ապահով մ'ողովքին մեծադրյա մասը որևէ ո՛
թիգերն ալ է, պաշտօնեից հետ առ որ եղալ վասով
մ'ալ մասը պահանջնեան է. Տեսնէն ու Հայ-

մէջ բնկաւ, սաքարտ չպահպանութ, գրեթե ու վաճառք անելի երկու կողման մէջ մնանեաց Հաշտեցացին ու բանց Հոռ կազեցին որ Պ. Ամեր իր բերքատուուց թիւնը մէջ լուրդ, Կորույնն իւր զի՞թ կարդի եւ

զոմին չափ պատուալի միջեւ խակ պաշտօնականից
Նոյն համակին մէջի պահանջան մենքը վայ շնորհեն
Հասրա մոտած են որ անիկա II : Քահանացագիւտէն
ուղղուած տրամադրան կարգադրութիւններան հա

մար ը բազու խօսակցութեանց ուսարդապէս ոկցիւնու-
ութունքին եր, ու քաշանցագիտանին Անպուտակի բր
12թն հսկած յացարարութիւնը բավանդակ լնդ պր
13թն հետանին մնացածնէն:

¶. 1. Եկաղին ու իր համայնքները քանի մը օր յառաջ ոստաջարկած էին որ բանու որներուն պիճան կը լուսացըները համար Գուգաղայի մը շ 3000 դրա

մասնաւուն (Դաշ) դրույք ու ակրօնացիւնը 1000
թով անոնց փոխ տակ տայ՝ իս խնդիրն ալ մաս
նա որ բնինչ ժաղացիք մի յանձնուած էր, որու
հողամանել Պ. Տիգրան առաջնացիւն տաւաւ, ու ա-

αισθητικαινερωντος ζωρεσθηκην απαιγωνι τοιδεμβιν
αινωνικη οικη ζητησικην διανοιαν οικη γνωσην, οι οικη
οικη φωτη στηνην απαιτησιανης φωτην αινη αισθητην γνω-
σην.

անոր բան ու բարակց ական, և առաջ գոյաց պատճեն անունը ամեն այլ իր ամեն անունը պար մնան, և անունները մասն պար մնան, ու անունները մասն պար մնան:

լրադիրները կը ծառացանեն թէ անցանեները Գուս-
կանցի հետ եղած գորբը զ ժուռ թիւններն ալ բո-
լը ըստին վերջացած են :

2010 RELEASE UNDER E.O. 14176

Հայութ Երկրին մէջ գտնուող Ապահնական գորսոց ընդհանուր հրամանաւոր՝ Գրումիմա զօրացեալը Հասմ Եկած ը լուսով՝ տնօցյ Ան հառաժայր կարգինանին բռն այցելութիւն մ' ըրու, որութերկրորդ օրը իրեն փախարէն այցելութեան զայն: Դոյն զօրապետոր տնօցյ Յն Շատրուան զօրապետի առ այցելութեան վեցոց, որն որ զինքրմէն բարիկամութեամբ ու պատուով բնագունեցաւ և անձամբ առաւ պատերազմին ու դաշտամունք զարծութիւններուն տեղեւը դուշոցյ: Դոյն օրը Ապահնակացի զօրապետը իր գլխաւոր պաշտօնակալավերով հասպօղնեաց զօրապետուն քովք կերտիսուր կերտուաւ: — Այս բանո, կը լսէ Հասմ օրաբիշը: Այսանի նշան մըն է որ Գաղղիկական եւ Ապահնական բանակներուն հաւանաաւորմէիրը մէջ լոնին մնազդէս սիրով են:

— Աս օրերս հաս առաքակի մը հրատարակության
որուն անունն է՝ Ամ Երջին Յի աւագը Հասարակա-
պետութիւնն ի Հայուն։ Հայր մէջ Տեղինակը Հա-
սարակուն վկայութիւններով կը ցուցընե թէ Հասա-
րակակետութեան առեն ինչ ծախը ու ինչ կո-
բառուա եղան է։ Ֆաշոլիքնեան մէջ տարածուած
թղթէ սահաներան շափը՝ մէջ մը Հայուելու ըրանք
նէ, կըսէ, 5,328,300 սկուսի կը համունի։ Դար-
ձեայ Հռոմի դպամասնեղանին հրամայուեցա որ ան-
ալ 1,200,000 սկուսի թղթէ ստակ կամ բամացու-
զիր ապյ։ Հիմա կը հացընեն մէկ որ ոպչափ ստամի
ինչ եղաւ։ Մենք առ իրական զեսչքերը յառաջ կը-
քերինք։ Յաջիսի Կին երբ որ Հռոմի Հասարակա-
պետութիւնը կաղըրեցա, ապչափն ժողովքին զան-
ձակետները յառաջադրյն իրենց առած 80,000
սկուսէն զատ նաև 15,000 ալ նորէն ասին։ Խիկ
Սյուրպինի գդի 20,000 ստու, շարժական քաղաք-
քային պահապանները 57,000, գործադիր Եղամ-
ուութիւնն իր քառասունոց կառավարութեանը մէջ
40,000, քարտակյաններուն։ (Առջեւածներու) շնու-
թեան մերակացոն 64,000, ուր որ գործաւորնե-
րուն աւուրչերը քաղաքացւոց խորհրդականներուն
ժօղովքը կը վճարէք։ Թղթէ ստահներուն ապա-
զութեան ծախընն համար 60,000 սկուս տրու-
ցաւ, Մասնանի 33,000 սկուս իր Տեղ տարաւ։ Խիկ
պատարացի պաշտոնէին յանձնուած էր 4,000,000
սկուս, զին որ առաջ հաջու տորու ուղամին
ուես գործութեալ իշխութեան ուներ։

Բայց պիտի առ անձնական մարդիկներուն ու ունեղին եւ արծաթեղին անօմնելին ինչ է զան։ Դարձն այլ ձևադրի գումարի կը հասնեմ ո՞ւ ամեն առակները, զարմկ եւ ապերանիքը բռնութեամբ առնելի բարեւ յօշտարակամ ուուզը հրասարակնեցին։ Այս առաջնա սահման աւագ զնաց։ Եւ ապեսներն ի սկզբան իրեւ կանոն մը հրատարակեցին որ առանց ժողովագեան հաջիւ տալով՝ տերութեան դանձէն եւ ոչ բնիոն որը (ամենէն մանկ ողբնի ստակը) պիտի գործածուի։ Սակայն ասանց հաջիւները ժողովրդեան չուուին, հայուս միայն իբրև ժառանգութիւն մեզի թողովցին թշու առութիւն ու առականութիւն բարուց որոնց երկուքը մէկան դարմէ՛ ազդ մը կատովելապէս կը կողմանեւ։

ՕՄԱՆԵՐՆ ՏԵՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պատրիա, Հպակեմքի թիւ 10 : Վազուամբներուն հետ
եղած խօսակցութիւնները Աւագաւութիւնը 29ին հու-
նոսած էին որ Խաչիք Փաշովն անձն թաղաւորիւն
կու տայ՝ եթէ տնմեք արքունի Հրավագառակով Հայ-
մայուսուն տասանորդը վճորեն, Պիհաջի ուղարկման
տանը պատճառած վասներուն միխարէն ընեն,
մերցուած կամուրջները տեղերին հաստատեն եւ
գրաւած մեծերուն հնադիմութիւն : Վազուամբներուն
մեծ մասը հաւանած էր. մեյ մ' ալ ամսցն ՅՈՒԹ
Կասանդրասորովն սուրհանգակ մը հասաւ, որուն
վրա և եղիբը մեկայ պայմանները թող տաղով՝
միշտ առ կ'աղջիք որ Դուռընք գտանալու համար
Տամրորդութեան հարկաւոր եղած բաները տան:
Վազուամբներն 2—300 ձի և շատ առջ աբրունիք
բանեակը ըերած էին. Կառակալը լիւզով որ անցնելու
ամբաներան լինուիլներն ալ, ուր եկը են՝ Հոկ-
տեմբերի նին եւ զրովալին լրացն գտաւարին
համբաներն ետ գարձաւ. Քանչիք Փաշովն շատ տկա-
րացած էր. անձնը կը բան որ արդէն վախճանած
ըլլայ: Այ կարծուի որ համեմաց բանեիրան կարգի
գրուից գարնան մասցած է: Վազուամբներուն առաջ-
նորդը Ըւուչ կը ջանայ որ կիսածը դրսի համեն:
Երիշին գրիստունեց լինուիլները, նաև Խոռուաց-
ներն իր կազմը գատրէցն համար կը բառա-
նաւ ու գուշակեած 300 միջ ըստ ու 1/3 մաս:

* BH, edition 32, second letter, Brembilla No. 1, p. 1.

Տառապութիւն: Այստիմի բերդը փախչաղիւնը ըստ վազ Գործընէ Ներքանդիւք լրացիրը հետեւ եւ ծանօթիւնը իւները կոչ առջ: Փախուածաներն երեք մաս կը բաժնութիւն, որոնք են Խամացիի, Եկէու Մաճառաւ: Կունց ամեն մէկը Խաճէի զիւուօրական կարգին պղշեցից: Բայց ամեն մէկը Խաճէի զիւուօրական կարգին պղշեցից: Խաճէի կառնեն: Խաճէի կառնեն: Խաճէի կառնեն: Խերախսին իշխանը նշի փախուատիւններան շատ մարդասիրութիւն ցացցոց: Եւ խորութիւն մէր կանուց լըսինը կաւելորդէք որ առ որ բան նշի փախուատիւններուն խնդրոցի համար Առագիւղի կազմնեն Հուռուսոց զօրապետը Զամկասան իսրակեցաւ, ինչպէս Խուսի կողմանն: Ու աքիքի (Խաճէի) խաւրուած էք: Հուսպար զօրուար փախուատիւն Խաճաններուն յիշուալ սկսեալ մինչև հասարակ զիւուօր ինուութիւնն թուզից ապրեր է, որ անոնք անկասկած ու ապահով իրենց երեքը զառնան:

ԱՐԵՎՈՒԹԻՒՆ

ՏՐԵՑՆԵՐՆ ՀԵՐԱ. ԱՄԵՐԻԿԱ. Պահատույի կողմէ
մերը խռագութիւնները կը նորոգին ու Անդրեայի
աշխ պարձաւ ասաւ ուժեթիւն մը կ'ենթաւ:

ՈՒԵՐԱՎԵԱԼ ՆԵՀԱՆԴԻ : Գաղղիսյի հետ ծագած
շխօթութիւն ան պատճենը նախընթիւց ին թուզյն մէջ
միշածներնեւ զայ հետևեալ դէպքն ալ կը պատ-
մաւի : Եւգենիա անունայ Գաղղիսյան նաւը աւա-
զակուափ մը վրայ նրան էր, Սմբիկոսյի նաւի
մը նաւառիւ ու : Կարրենցը աս անենելով՝ իր
նաւով դնաց օգնեց ու նաւը տեղին յարեց եց,
բաց միաժգանցին սկսաւ, Գաղղիսյի նաւապետակն
տակ պահանջիւ, որն որ պարաւաւը չեմ ըսելով
չուաւ : Սմբիկեան Անգղիացին Գաղղիսյան նաւուց
Յէ ժամ ըսեց ու թող չուուաւ որ իր հանկան եր-
թայ Գաղղիսյի գերապետն աս ըմբով՝ Մայսի 30ին
խիստ ուժով մը կը ըսահանչէր որ Գաղղիսյան դրա-
շման նախատիրինին համար Կարրենցը պատժուի-
ինչը իսկ ուժով որ Մէքսիկոյի կռուցյն տանեն Գաղ-
ղիսյաց կրած վանական համար հաստոցում՝ պա-
հանջան էր : Միաբանեալ նահանդներան կառավա-
րութիւնը չէ թէ միայն աս պահանջումներն արդ պա-
շտանցաւ, հապա նուե : Գաղղիսյի գեւաբն որ Բու-
ռնին անվետպանական ունին վրայ շատ նեղացաւ
ու շուտով մը մնոր անցագիրը ձեռքք տուաւ, որն
որ և աշենիքնեն ելքով գնաց ևր ևրոք ու Գաղ-
ղիսյի կա պավառութեան նոր հրամանին կը ուղասէր :
— Եաց վերջին լուրերը ապա հօգութեամի կը հաս-
տառէն որ մէ ճը յիննայն ըլլայ, որովհետեւ Գաղ-
ղիսյի գեւաբնը յառաջով ծանուցեր է թէ պակսու-
թիւնն իր կողմանէ է :

Ննացէսուրիշ անգամներ հանուցած էնք,
ունի գտնութելուն պատճառաւ. Դամիփառնիսյի մէջ
մէծ անկարգութիւն ու անխնանութիւն կը սիրեր:
Խել մը սասահակ մորդովիկ որ աշխարհքին ըլրո դիմէն
ան կողմեցր թափան էին, ուղածներնուն ուկէ կը
յափշտակէին, կը հրամացէին ու. կը բռնանային:
Ս. Փրանկիսկոս քայլքին ընակիչները մընալով դի-
մանալ, միաբանեցն ուռ եւան, բրոյր նոյն սառ-
հակները բանեցին բանապարկեցին ու իրենց ուզա-
ընալութեամբ կարգաւորեալ կառափառնեիւն մը-
դիմէն, որուն մէջ կոյ մէկ կառափառ, մէկ գասառը
եւ 20 ուրիշ պաշտօնատերներ ու խորհրդականներ,
որոնց Դամիփառնիսյի սահմանադրութիւնը շնորհ-
չածնը բարդ դաւառէն երեսիսամներ պիտի
կունեն:

ИЗДАНИЯ ПОДГОТОВИТЕЛЬНОГО КЛАССА

11.9.2023 8:17:30 PM

ՀԵՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄ ՀԵՏՈ-ՀԵՐԱԿԱՆ ԼՈՒԺԻ
(Հարությանին, սեռ թիւ 33, 35, 37, 39 և 41)

四

Երբեմն էլեկտրոն՝ ձեռիք ու գրանցիկ կր գիտեն, և
որ մը զանազան պէտքավորութեամբ կր կաշվե.
բայց ու վետարանին օքնի բարձրագոյն դատա-
ներուն մէջ հանգստու ու պէտք կերպով մը կր
թաշեն. և իրանց ծայրերուն մաս ժամանակակի
արագածները իրենց առաջաւ ան ողջո՞ր կերպէին
հանդի զարձացի առարկանին մէջ Անտեսներ երբասն
համբուց երանի ժամանակ ալ առաջանց ըրչ
մը ովք խնձորվ շատ զարդարու ու պիտի խա-
զափի երգ մը միանալ ու երեսն երեսն կը զա-
տար հնդի կը ասյէք որ Կախարդում ինչ կը աշխաճի.
բայց երբեմն ժամանակ մը ցրի ու բաց ու չփառ-
ցան որ կայդին սասարի մնացանեցն կը առաջնախի,
որդիշնաւ. իբ պահեած մարդիր չէ թէ միայն չեց
զգար, հասա նուե մասն տևիդ առաջութիւն կը
ստանար ու իբ տիսորդնիւ կը բայց էք, որով խա-
զափներու սասարցման մարդուկան զօրւան և ան հրո-
շացի փորձերը առանելու. շատ անդամ տարին անե-
ցայ: Ենք շատ ճարպիկ էք, բայց սասարի ու կազ-
ուը որ կերպայի նէ: Կապուրեթ որ աշեկ զա-
նան, ի մերայ այսը ամենային տախն տեղ բան
կը կրպէի, ու նոյն իսկ իբ դասկու ալ երբեմն եր-
բատի ծածուկ կը բարեւեր:

Մեր ճամփուն վրայ հասանք ան ջրանցքին՝ որն
որ Առանայ լինե եղիւրդ՝ իր տեխնիկիս ջրերսով
Զեւսի գետովն ինչ ի ըրթայ ու անոր հետ մէկանի
երասի կը մասէ։ Հայ կորթիսնեց Հայեր նուած
էին ու քայլերներ բուր բունած ձիեր անեմնեն, որնցունց
առասուներկու հայ մը գնեցի, որ զինոց ոպիքի մէջ
զննուով երազաք բերեմ, և Խազափիս յամանեցի
որ ասոնք ոպիք տիկը զնէն, ու Խամսուոր ժայ-
սեր զննուով դայիի Հարաբիսաք քարերու խնչ մը
զ եղցիի Կոտորներ զանուեցն եղուր գործաց, ու նոյնին
որ Խազափս ըորը մարման զարպան մը մէջ է, մէջ
մ'ու, տիկնո՞ւ, տեսայ որ ձիւրը նույն կառ կառ
քեր ու այնպէս պիտոյ ոպիք մէջ ուրեմ է։ Առ բա-
նիս վրայ առասի կատաշնոյ, բոցը նոր կը զարմա-
նալի որ հայ ստոքնուր ինչ բան կայ, Անոր Համար
կորուեցի, կրուեր, օրպէս զի ոպիք ազիկ մը ձիերուն
մէջ թ ափանցէ ու երիւնուն չուած առնեց աւելի հա-
մանք ուտեսա։ Առնիսով ան արծուոր ձիերը քիացան,
պունց մէջ, բնուգետ բննելով իմպուզ, երկու աւանի
ծածան (ապան զալլու) կար ու երեք շոր ուեսակ
անձանով ձիեր։ Կը յուռոցի որ երիւնուն առնեց շար-
ցանը կը զանէմ, բոցը պարտապի ելլեւով աւելի է ու
գետուոր լուց։ Երաբայի բնախցիւները հսկաւաց
ձիերը զ եւ աչք մնուցած չեն, անոր համար ու-
նուց միշտ ստորոշը թիւնը և բնուիլիսերան ձիանց
անզայն ու տարած անհնանի վրայ տուած ծանո-
թութիւնները շատ յարգի են։

Հունականի հրաբումը լիւսները քանի կերպոյ անձ կերպարունք մը կը ստանա: Մեծ մուց կունաձեւ համ բրգաձեւ էն, բոլոր ավելինեն կանոնաց կունաձեւք փոքր Արարատն է: Զար կողմը տիրա կը տեսնին ին հրաբութերու առակենաման փոքրութերը, որնք անեա ոյնպիսի ճամբարքի մը աշքին կը զարնեա, որն որ չի խաներ թէ հու մորած ու առած հրաբու դևանի մը վասը կը քայլ: Քոնի խամացին զարմանաց մը աս փարուն քարերին գունք մը կար տառ ու բառ որ հու ժամանակաւ ապահու շատ զ գրաւառանինք է զան պիտի բլլուն: Աւու որ նոյն ապահունաման քարերը կան նէ, քովը ընին որ շշշաքար (հանգու խոյշ) կայ, այս որ աս սպասեան նի թիւն հայած տառեր փրփորք պիտ անոր երեսը կեցած ու տնոր սպառ տառներ փրփուն բաշ-նուած ովոնոր բրգա: Եղար Մելոնէն 20 առանին մինչ հետացան ենթար, առաջն անգամ Մեծ Երա-րատոր աւասոյ: Առ հոչշիրու որ հօփոյ թրան ենք-նակ ձեռնեղելն կատարը հւու անոց ու խորանինաց քովի ու ու անձին թեռներու մթւն գեկ ի վեր կը քարերանոյ: Անինակա հանցոյ որ ստիճան պայման լինէ է, ու Հայ կառապար միաս զրովիր շարժեցը ըստ որ Մասին է: Գիշը մը եւար ով եւանը պատերոց ու երիրորդ օրը քանի որ ճամբար յառաջ կը տառենի, Մասին կը սկսէր իր բովածոց ոնք ծաւաղի տառ ու պայծառ երեւու: Ասիկա անշնապին մեծովեն միավազազ տե-րար մին է: Վայց բար երիրին վրայ տառն ա-մեն կողմանէն զատուած ու տառն մեծ ու մետք: Քու մէջ մին ոյ շիայ: Այ ճամպորդ առ թշնէղուց մտն յեռ տեսուած առանց անունը առաջնէւը մին կրօնական ու պատմական ներքին ու նիբին յարդ ութիւն մը շրջադար և անեց ու շրջա տեսարուն բար կրոն ցաւեց ու

Ա յօրացիկ կերպութ հօգոս և հնա ուղեկիցներս աղ պատուի Յ նու պահան Ո ւս մեծերը զիս վերջին առաջ ձնին մարդ ասիրական թերապէ բնութանեցնու ճամփորդու թերապէ պատահեցն է ան միջ քառոս սուրբն պաշտամատերական անարժ ան վարժություն ու հարգաւահարական թերապէ քառ շատ անգ աշխատավետուր բառ անցու, բայց առ աղ պէտք է բառապահնիմ որ Բառուց չի բառապահթենու իսիսու քիչ անց կը ուղարկի Նորի և Նորի ան բառուրը Երանի գետին քայի քաշամին հիւստույնին արքակի ան կողմ կ'ինու ու Բառ ապին շաբաննը Պայտիու. Ան Դուռին երական 3341 սուսաչի բարձր է՝ Քայլին առ Ֆեկն ի անձն ին Զեկնի պրենի ոց վետու, որն որ բանիցաց առազդ պարտադիրութ բացանաւոր չնուր կը մուտակի Ծքախոյ բարձերուն անարժ միջնի բան մին է, բայց հետաւոր ցործ կազմ պատու բարձր ի առնեց պիրսը շատ պահանջին է. Վերձուու առջերան այսպիսի դեղութիւն քարերը շնորհեան շնու զ օքն ած եր ու նորին անառանուր անձեւու վահճ լուրջու վայսիկ

ինքու պակաս թիւն կայ: Քայլ ցին Հարուստ թիւնը
հիմա թաղած չէ, վաճառ արանութեան ինկար է: Հ-
Քանի որ Առաքի գրանչերը Երասխ հասնելու Ամենիցի-
նեմու (այսինքն գրանչ եկազ ապահովներուն համար
առափի շատ մաքս պաշատնելու) գործախա կարգո-
վութիւնն եղաւ: Դասրբէ Եւ Տրամփեան դասուղ մ. ծ.
կարառանեներուն Երբեւեւեր բարորութիւն գագրեցաւ, որն
որ քառակիշներուն պատրի մածառնեն վասներ եւ ըստ
Հետեւ օրիդի տաջապատճեն պատճենու եղ: Այս համար
զարմանք յէ որ ըստի նույն պարսից բանութիւնները
գիտանալու աշ առցին անդին զարձեալ մանուց իշխա-
նութիւնը բաղադրի կը համարին: Ըստաներու ու զա-
մառ ուսուցիչները շատ սպազմելի են: Ասուց մէջ Քիւրու
տայ մը աւ սունք, որն որ իր կակը գործի ու չեղուսու-
թիւնին զարմանալի եղաւ շատ թիւն մը կը քննէր որ և ս-
րուս ըլլար նէ, առէկ ուսակ կը կապրեմ:

Պատուրովական նկատմամբ էլեբռունքը թուառ պատճեն ձեռքը մէջ նշանակութիւն ունի և ազդէ առօղջ զիբու
է։ Բազմքն աւելի տեսնոյն արժանիք բաներ կուն
ցրդին մէջ, որն որ բառ հնարք ան շատ ամրաթիւն մի
չունի։ Ասիկա բազքն քառորդ ժամ մը հետաւ է
ու բարախիցը հազի թէ քառորդ մը կը աւելէ Եթ
շրջապատճ Երկու պատճառ կոյ, ներսինք զբինին
ամուսը է եղը որ Նիկոլայան կոյուը 1837ին Հայաս-
տանի կը պարտէր, իր զի անհարութիւնը անուած ա-
մենոց գործնական վայրեցի և որ էրիւնիք բերքին տա-
րավ մէնը վայ լեճի ծուռ պատճիւր մը տուած
Եթու Առար էրիւնին տանի նիմի բազինին մէծա-
բանութեամբ մը կայսեր ինսուր մին, որ որ նոյն տեղու
յա անդադին անհամբ անուած ըլլոր մէ, գուշը հի-
ման Երանեամբ բարեկարգին պիրո՞ պատճառականներ-
ըն մ.կը պահու կը լլոր։ Ըստ համբաւի խոսելով՝
Նիկոլայան առ կոզմիկու պարկ թիւն բառ, շատ
բարի մ.ջ. յա աջան առ գագախարները փախեց, ու մաս-
ըր զառ որ ըլլուրինի խաղաղական թիւնովը մը բանի
ու նուանու տախարչունկանին ննէն ընէլու բարձանքը
թիւնու, որովհետեւ հնացէ Բնոր արեւ և Հայրեաւը և
որ Պարսկա մէռքին արդ Շնունքն ած Երկինուրը յա ու-
զոյն միամին մը համան, ու ակրաք եւս հայրապա-
հութեամբ էրիւնին առ խոնստենու պատճին։ Ա-
նոնց նոյն թշուառութեամբ մէջ թուառն առ Եր-
կինուր գոտուրկելու Հայուը՝ ինսաւան թիւն մը շն-
ալազու և Առաջ Հայուառնին առ համանեարքուն հան
զանազան ակզեւը նոր ու ամուս քերքեր կը վնասին,
բայց ամուս պազար ժամանակնեարքուն պահուած և
հիմակար ցցիսաւուր գեղագութեամ։ Պետքեարուն պատճեն եւան-
չուանը են։

Պարտիկիները բերքին ներօխ պատերան վեցու զա-
նազան պատերեներ ներառած էն, որուն շատ անհամա-
րութիւն նեւեր անմի, բայց մեկ քանի հասօն վեցու ալ-
լա ական վարպետաթիւն կ'երեւոց: Վասդաք զար-
մագրութեան արտադի է կոք անուած մեղքին ճը,
որն որ իր աշարակն ու մեկան շատ վարպարուն է:
Առաքը բերքին մեջ զննուուն մ'անմի, ուր Պար-
սիկիներն առանած 6000 կոտ չինչ ու փայտուն զինք
զբան էն: Ամիսայոս կոչարը առ բերդին մեջ բա-
կար ու պատճի վրոյ իր անուած քեց, որու վայ
կիւն շրմանկ (վերին) ու տականի գրած իր պա-
հան: Բերդին պատահանդերէն մէկը Հոյ պիտույ-
նան հոյ մի զարդու քայլութիւն անեմը շատ երեւէի ե-
զած է ու ամեն պարագներուն նաև առարկան կը
դարձու: Եսին նրանին և զերացը վրոյ եղած զեզի
մը մեջ տայտու ու համեստ ննջոց արդ էն նշունչուն
զուսպուն էր: Պարսի վեցին կատակայ Հիսուսին
խոն իր խօսական ստվարութեանը համաձայն՝ աներա-
րանի մահմասանեան բնօրու համար՝ իր ննջոցոր ձեռ-
քն յափառուեց, իր բնակարանին մէկ կոպմի բան
զրաւ ու ամեն երգայ աշխատացու որ զամենին իր
հաստատութենին խափառ: Սուանդայիք, քայլը
խօսըքը, պատիւ, պարզէն, Երաժշտութիւն, ունեն
ոչ իրար բաշխող ենին, բայց ամենն ալ զերեւ է-
րան: Արամեան զի ցայտուհին տնօքառութիւն կը կենար,
ամեն հրապարից բանեն ու բանամենիքը կ'արհանար-
հեց ու կը բանուու որ իր ձեռացոյ տարօխ: Եթէ որ
առ վիճակի մեջ էր, զերեւ մը առանց վիճական և
հառաջանաց կ'եցած առանց լից որ գուգոր իր եւ-
ներէն մէկը կ'երգէ: Վառը հոդի առ առ պարագնի
պատահանուց բացու, վանդ անը (վաճէնը) վերցուց ու
անանի ըարձը պատահ հանեն իրադին (վեճէնը) վայէն
գոր ցարեց որ ծնուզոյ տան դաշիչ, բայց հում-
ցաւ (վեճէնա) մասց: Պարսիկերը հանուն, զինքը
բանեցին ու հրառին անմին առ չեւը հանեցին, որն
որ անոր արխութեան ու հաստատութեանը քոյն
պարմանալով՝ շատ պարզեներ տառ ու ծնուզոյ
բառեցի:

11. 9. 1. 1. S. 9. 11. 1. 1. 1.

u n k n o w n

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՅ ԱՐԹՈՒՐԻԿԱՆ

Ը շառակըս կար որ թէյի կանչ
տերեւներուն գցնը բնական է, հապա Ամենեացոց
աերկերովն եղած է: Բայց երրորդ Պ. Ֆորդին իր
անձնական քննութեամբ ցուցուց որ ան ու կա-
նալ թէյլ մի եւ նոյն տնկեն կը քաղաքի, ուն ա-
տուն ամենուն տարակըսը ստուգուեցաւ: թէ Այնեւ-
ցիք թէյի տերեւներուն կանաչ գյու կու տան: Ա-
մենացիք դեռ կը պնդէին որ առ բան ուուտ է, բայց
Պ. Ֆորդին առ մատեր նորդեն Այնեւառան գացած
ըլլարին՝ իր ըսածք գաբեւող կը հասուտէ ու ա-
մեն ապահույր կը մերրոն:

Վայց ես իմանալու շահապի, կը ըստ ու արդգիւն,
որ թէ յի գունաւորելու համար ինչպափ ներկ կը
որ որ տծեն, որդեռ ով կանաչ թէ իմանցներուն յու-
ղանեմ թէ տարբին որչափ գաճ ու լեզակ կը կընեն:
Հայուսով գտոյ որ $1\frac{1}{2}$ տոկզիսկան միոր * թէ յին
1 առնիկեն աւելի ներկ կու դայ, աւասի 100 լիոր
կանաչ թէ յի մէջ 6—7 ունկի գաճ ու լեզակ կաց:
Վայց անդպիերեւն ԱՌէնում լուսի իւր, որ Օդու-
սոսի կին աս հասուածը կը դնէ, Աին աս ով
կը մէկ թղթակցէն ասնելով կաւեցընէ որ Աի-
նեացիք կանաչ թէ յի չե միացն ստարականաց,
հապա նաեւ. նցոյն խոկ տեղացոց ով կը ծախճն:
Մշն իլլուստրացը կ'ըսէ թէ ևս աւելոց որ Աննիկը
քաղցրին մէջ թէ ձախոսիք մը խուսութէ կանաչ
թէ կոր, որի որ աւտարակցու բռն տեղացոց պի-
սի ծախուեր: Կակից կ'երեւայ որ շոտ այդէկ անսուկ
թէ յի եւ. կամ հասարակ թէ յին մասուրշ սերեի:
Ները կանաչ պիտի ըլլան, բայց ասիկա խիստ քիչ
ու դշովագիւտ ըլլալով. հասարակօրէն գործա-
ռուած կանաչ թէ յին մեծապյշն մասը նոյն այդէկ տե-
ակին միացն նմանցուած ու շինծու է:

• 100% LAMP

Հետապութիւն առնելու ։ Հիւանդ մը բժիշկն իրեն
անցէլ տաղով՝ սկսաւ, երկայն բարակ զանգատիլ
ո զանազան ցաւերեւ ու հրաւագումիւններէ կը
անհջուի, եւ խօսքը տրանժիշտ մը ասանկ մերքաւ-
ոց ։ Ապաքն բժիշկն, երկայն առևն նինջ ի գործած
թիր, բայց երեւելի աղուտ մը չը չւետայ, անոր համար
“աղուտ” որ Հիւանդութեաւս աւելի աղջկ միա-
նելիք ու ախտին բռն արձաւոր մէկ հորուածով,
անչիր, ։ Բժիշկը ժարելով մը “Դիմու վայոց, ըստ,
ձեռքի զաւալանը մերցուց եւ զինց շիշ մէկ
արուածով կառ կառ ըստ, ըսկելով որ “Անասին
ու որդուան առ է,,”

Առաջին շնորհ կապեցնց քաղաքացիությունը մասնաւոր մէջ դանձնուի է բիլազու, ուրիշ մարդիկ երաւ հետ աւ զանի նուաս, և ուրախութեաւ բովի թագին փայտ մարդ չեար, չ ինաւրիլ վասն զրուած զանդեր (բան նաև) ուստի եւսքը երբոր վճարուած առանձն եկաւ, որն ու զարմանաւ սկսաւ երկու ուրուց սոսակ պահանջեւ, վասն պի, կըսէր, զոք սկսու հօգուց անդ բաննեցիք: Օսարտիկանը պինակի պանդոկապետին անուբեն ապասիլ, երկու հոգ ու սոսակ վճարեց ու երաւ վասաց: Երկրորդ օք դարձաւ կոն սանեանին եկաւ, սերանի նոսուալ

Համաւոտիւ՝ առեն կերպ ըրդեկ աղիս կերաւ կորցներն ստատութեամբ դիմարկին մէջ վցընել, ու միզինակ կը կրկներ, ուն զի դիմարկօ, ինչպահ անօթմէ և եղերու նըրոր սեղանը վլոյցու, ժողոված կերակութեարուն ըստոր այ աշխատ ընաւութիք ու խորից, պատն վոյ սեղանի առեն խօսք ապա առ էր:

կորածան չուղարքին: Այ որոս ըստուած Փարբե
ի օրագիրը Ծեմեւեալ գիպուածը կը պատմէ՝ որն
որ Գաղղիոցի ու Անդզայի ուսումնականաց ուս-
ւելք զաւարման տեսարան մը բայց ։ Այ մասեւու
ուժը քաղաքը թևաղոնիկնեցի Եղյն մը տեսնուե-
աւա, որն որ կը Ծեմեւեալ գրամագիրը հառաւեան և ա-
ւանձնու գրամագիրը թեան անեցած քաղաքնորը
ուս լնելու համար՝ շատ ստակ ծախք բրեր է, որ-
պէս զի բոլոր եւրոպան պարտի ու ամէն պիտառը
քաղաքներուն թանգարանները տեսնե ու քննե-
աւ ուսումնասեր Յանը թէ թէ աղջնիկէի եւ, թէ
միլլ սնիսից երեւելի գաճառաւ ականենքն ու անս ա-
փ անձնուներէն յանձնարարութեան թզմէն եւ անէրը
ուն թվութրուն մէջ գրուած էր՝ որ առ Տարդս Յո-
ասասանի հարաւու ու պատուաւոր ընտանիքներէն
ու, որ կը կը ութեամից, իր բարրով, իր գիտու-
թեամին ու իր խորանի հմտութեամբը, իր բերդապէն
ունկոյն նկամամբ շատ երեւելի է: Աւ սուօգիւ-
ութեան նապուածքն անանկ այ է երեւար որ առ ա-
ն գոփութեանց որդունի է: Աս օտարակինն ըս-
տանիկ ու նարաւոր մարդ մէն եր ևս վեհ վարունեց-
ուանէր զարդիերէն, բայց ին ու անգվիերէն
առ յաջորդ թեամի կը խօսէր, ու իր բար ընթաց-
քին մէջ անանկ քաղաքավարութիւնը ու կը թիւալ
փոք մը կը յացըներ, որ հարիւտոր եղան ատեն ու-
ն բան կրտար յաջորդնել: Աս վե քաղաքը իւ
ուները առոր ուղիւ բայցաւ, որն որ հոնակ զայ-
ևնեցանանին ուցիւ թիւն մը ընելին եւարը բաժ-
ուելու ատենը խռասացաւ, որ ամէն մը նորէն կո-
ոյ, որ հիմաց վեր ի վերը աչքէ անցուցու բա-
կրը աղէկ մը քններով կարենաց յագիլ: «Զեր
անգարանը, անընդ իմ, բայս հանեղաց վերա-
ցանաներուն, հնամանիր ան թշունդ ուղանեւուն զո-
ւոք որ մարդ կընաց մէկ օրս ան մէջ քննել իմա-
շը: Աս հիմաց Անդզայի պիտի որ երիւամ, ար միայն
իչ մը ժամանեակ պիտի հենամ, կը յաւասմ որ ես

առնալու, ըստ՝ նէ՛ քանի որ կույզ կ'անցընեմ՝
ուն գանձերը արժանի են՝ որ մարդ հն կ'ենայ, :
Ասուդի երգ ալ անմիջապես գեղ ի Լուսոն
մասց եղու ։ Իր ունեցած դամաշան յանձնարարու-
թիւնն թվութեածն մէջ մէկ հատ մ'ալ Գործ զօրա զօրա-
եանն կ'ար, սրուն թանգարանը Վենեցիայի թան-
գարաններուն մէջ ամենէն գեղեցիկն էր։ Էն-
ցիացաց հերամն արտօթիւնը արդէն ամեն մորդ
հանձնոյ ։ ուստի Գործ չէ թե միայն իր գրամեն-
տը, թանգարանին զահանդերը անոր ձևոք յանձ-
նաց, հապա նաև ։ Իրիտանական թանգարանին ու-
սաբանեցից գուներն ալ մնոր առջեւ ըրացա, :
Սց մասնաւոր յիշատակին լու որք անի բանն տափկաց
որ երեխ մէկը առ թանգարանը չէր կ'ընալ մանել,
սց ենէ երեխ պաշտոնականներօք մէկուկ, իսկ
ու մարդուս (կուցէ անձնական ծանրութենէն ու
ցցրուծ լիւր տեսակ քաշաքախրութիւններէն
տիշակուած) թող տրուեցա որ առանձինն ներս
նէ ։ Երիբորդ օրը առառանց կանուխ թէ՛ Գործ
առաքեաւը թէ՛ Քրիստոնէական թանգարանին միրա-
ցուները մէծ զարմացնում ու շփոթում ու ուժու-
ն որ շատ մը հն զրամ աներեւոյթ եղեր է։
Ամբագիւն մէկուկ կա զայնի և ունեցած կրուսա-

ի բարգու պատմեցին, ու երկայն տուեն մասեցին
որ թէ եղաւ չէին կը նար հօր հաւատոյ որ ան հնա-
ու Յանը կարող եղած ըլլայ անանի բան մ'ընկէ, ի-
րայ այսր առնեցանի ուրիշ մարդու վրայ այ շնոր-
ուի կոսկածի երթալի օրոշեցին որ աս Յանին
ու ամերտուանութիւն մը բնին: Ասիհանները
ան աս աղջուական ճամփորդին բնակած տեղը և-
էկ մը չորս դին վնասանէն վլրուն քովին 50,000
սուրբի (շուրջ) արժէք ունեցող հնի գուած զանու-
թիւն որ քիչ մը ատեն առ մեր պատուակնեւ ու-
մասաւը շնանցանելու ըլլար, անսարսկոյ իրեն
առանձնի համաձայն ի գարձին Կապղամայի ին անգու-
ներուն այ ացելութեան պիտոր ելլուր, որուն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԲԱՑ